

# ՄԱՅՐԱՎԱՆՔԻ ՏԱՆԻՖՆԵՐԵՆ...

ԹԻՐՈՒ ՄՐԹԱՉԱՌԻ

Լուսինն կապոյ, արծաք բըմայք  
Կը ցնցուղէ:

Մովարու ցուրտ լեռներէն  
Մինչեւ կատարը Զիրենեաց...  
Գերսեմանի, Չորե Կեդրոնի,  
Քաղաքն ամբողջ  
Արբայազարմ Մարզարէին  
Վարշամակուած կրակմարէն  
Իր դարաւոր մեղերէն կարծես  
Լուս կը համրէ:

Աւ լրութիւնն  
Խնչպէս եփուած «այսօ»ուան հաց,  
Սուրբ Քաղաքի բընակիչներն  
Հերզգինքէ կը մարտեն:

«Ծովը Մեռեալ» չարագոււա՞կ  
Իր մաղձին մէջ անդրներուած  
Խնդիրներին վրայ յար խորտակուած  
Իր ամրութիւնն կ'եղերեզէ...:

Չարն ու բարին, զիւերին մէջ  
Կըլլան եղբայր ու կը ննջեն  
Դէմովլ անմեղ, ինչպէս մահուան  
Օրորդին զեղեցկացած  
Պիտի ննջեն յաւերժօրէն...:

Տաճարը նին Ենուվայի,  
Իր փառքին մէջ այրիացած,  
Լուսնիայի ըոլերուն տակ,  
Կ'ողբայ յոււերն իրմէ մէկնած...:  
Յանկարծ սակայն կ'արձանանայ  
Լումայափոխ սեղաններու  
Թաւալզլոր կործանումին...:

Լուսինն ինչո՞ւ  
Իր բըմայքին մէջ ամօրխած,  
Աչ կը դառնայ արձագանգին  
Որ կ'ալիքուի զմբէքներէն Գողգորայի.

«Սյսման չարիք, այսման խաւար,  
Իմ զաւկըներ ի՞նչպէս կրցեր  
Են հաւաքել  
Մեղերու պէս, վերերու պէս,  
Իրենց որտին,  
Առոնց համար Սիրըս սրի...»:

Բայց լրութիւնն ներզինքէ:  
Կը ծանրանայ կապարի՝ պէս  
Մայրավանիք գմբէքին վրայ,  
Նոնիներուն, տանիներուն.  
Աւ լուսընկան՝ անմեռ վըկան  
Պատմութեան մեծ հոգիներուն  
Մայրավանիք Սուրբ Սեղանին  
Պատարագիչ...:

Կուգան հիմա շարան շարան  
Ես կը տեսնեմ մածումի իմ աչերով,  
Բոլո՞ր անոնիք որոնի մեռա՞ն  
Մայրավանիք բարւոյն համար,  
Առոնի արի՞ւն ու զաղափա՞ր  
Տըւին լուման իրենց վերջին...:  
Աւ հոգիներն «Հացըն Կենաց»  
Երբ ըրբներուն իրենց առին  
Սյդպէս ինչո՞ւ  
Գլուխը կախած իրեւ ըստու  
Մայրավանիք տանիներէն  
Ո.նձայն անոնիք բաժնուեցան...:

Լուսինն կապոյ, արծաք բըմայք  
Կը ցնցուղէ...  
«Ծովը Մեռեալ» իր ամլութիւնն  
Կ'եղերերզէ...:

• • • • •  
Լուսինն մեռե՞ր՝ Ծովուն գրկին.  
Լոյսի նշանը Մայրավանիք  
Սուրբ Սկինէն կ'արշալուսուի...:

Ո. ՇՏԻՇ Ո. Տ